

ղային ըլլալուն պատճառաւ ժակուրի էւ կըսուէր ատենով. աս բաղադրութենէն, այսինքն քափուրէն ու բորակային թթուուտէն՝ ժակրային ներուուկը կըշինուի :

Քափուր տուող դափնին գեղեցիկ տեսքով ծառ մըն է, որ կերենայ թէ խտալիայի կողմերն ալ պիտի կարենայ աճիլ որովհետեւ Շափոնի միջակ տաքութիւն ունեցող տեղուանքն ալ կըբումի : Ծերեներուն գոյնը փայլուն կանաչ է, տակի կողմերնին գունաթափ . ծաղիկ ըբանար ինչուան որ աղէկ բարձրութիւն մը չառնէ . իսկ ծաղկին գոյնը ճերմակ է, և հոտը կէս մը քափուրի՝ կէս մըն ալ մեխակի հոտին կընմանի : Քափուրը հին ատենէ 'ի վեր ծանօթ է արեւելեան ազգերուն, բայց Եւրոպա մտցընողները Արաբացիք եղան :

## ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

### ԴԱՏԻՄԱԿՈՒԹԻՒՆ

Ա ս ծէրաբու Փուալու ժահանային դպրոց :

ՅՈՒՍԱԼՈՎ որ մեր ընթերցողներուն հաճոյական է միշտ այլև այլդրաբ րոցներու վրայ տեղեկութիւն առնելը, որովհետեւ հաստատ գիտենք թէ հիմայ մեր ազգին մէջն ալ լաւ տարածուած է դաստիարակութեան սէրը՝ թէ ծնողաց՝ թէ տղոց և թէ դաստիարակներու կողմանէ, անոր համար աս անգամուն ալ Գաղղիոյ երեւելի դըպրոցներուն մէկուն վրայ ուզեցինք համառօտ տեղեկութիւն մը տալ :

Փարիզու կպած Ա ս ծէրաբու աւանին կամ արուարձանին մէջ քսանը հինգ տարիէն աւելի է որ տէր Փուալու անունով երեւելի ու պատուական քահանայն դպրոց է բացեր, որ լաւ անունով միշտ ծաղկելու առաջ երթալու հետ է : Ա ս դպրոցը թէպէտ Գաղղիոյ համալսարանէն ու ճեմարանէն կախում ունի, բայց

մէջի գրեթէ բոլոր վարպետները ու վրակեցուները քահանայք են :

Իրենց տուած դաստիարակութեան առաջին նպատակն է տղոց սորվեցընելև սիրել աստուածպաշտութիւնը, և աստուածպաշտական սկզբունքներով առաքինութեան սերմանքը տղոց սիրտը տնկել . որովհետեւ աս կերպով միայն երջանիկ կրնան ըլլալ թէ տղաքը և թէ իրենց ընտանիքը : Պէտք է որ ամէն տեսակ դաստիարակութեան առաջին նպատակը աս ըլլայ . ան ատեն կերենայ թէ իւրաքանչիւր ազգ ինչպէս կըսկսի ծաղկիլ և առաջ երթալ հասարակացխաղաղութեամբ ու սիրով :

Պատուական քահանայն տուածու աս իր գովելի դիտաւորութեանը հասնելու համար կըպահանջնէ որ տղոյ մը որ իր դպրոցը պիտի մտնէ, ուրիշ հարկաւոր վկայականներէն զատ՝ ունենայ վկայական մըն ալ, որով իմացուի տղունքաղցրաբարոյութիւնը, բարեպաշտութիւնը, երկիւղած վարքը, անմեղութիւնն ու ընդունակութիւնը : Աւ որպէս զի դպրոցին բարեկարգութիւնը չաւրուի, չէ թէ միայն մոլի տղաք մէկէն ծնողացը կըխաւրէ, հապա անոնք ալ որ ուրիշներուն վնաս կրնան հասցընել բան չհաւնելով, հլու կերպ չունենալով, ծուլութեամբ, սրտասցութեամբ և սովորական կանոնացանցութեամբ :

Ա ս տուածպաշտական կըթութեան հաստատուն հիմը դնելէն ետեւ, որպէս զի տղաքը գիտուն քաղաքացիք ըլլան ու իրենց հայրենեացը ռգտակար, լեզուներէ ու գեղեցիկ ըսոււած դպրութիւններէն զատ՝ կըսորվին աշխարհագրութիւն, պատմութիւն, բնական պատմութիւն, ուսումնականութիւն, փիլիսոփայութիւն, բնաբանութիւն և այլն :

Հիմա աս դպրոցիս մէջ 300ի չափ տղաք կան Փարիզու երեւելի ու բարեպաշտ տուներէն, որ իրեք դասբաժնուած են :

Տարեկան տուրքն է 1000 Փրանք։ Երաժշտութեան, ուրուագրութե, ձիավարժութեան, մարմնոյ կրթութեան, որ մարզք կըսենք, զինաշարժութեան ու լողալու ծախքը աս գումարէն դուրս է, որ ծնողք պարտական են վճարելու։ Այսոնցմէ զատ հագուստը, հարկաւոր գրքերը ու հիւանդութեան ծախքը ծնողաց վըրայ է։

Ո՞եծ պարտէզ մը ունին, որ իրեք դասին համար իրեք բաժնուած է։ Հոն կըզմօսնուն, ու Այնա գետին վըրայ ալ լողալ սորվելու վարժոց ունին, որ յարմար եղանակին առողջութեան ու մաքրութեան համար շաբաթը երկու անգամ կըլողան։

Իրենց հիւանդանոցին Վորք գըթութեան՝ ըսուած կուսանք կըծառայեն և ամէն օր Փարիզի երևելի բժիշկներուն մէկը այցելութիւն կընէ։

Ինչպէս սովորութիւն է ամենայն դպրոցներու՝ աշնանային հանգստեան օրերէն առաջ աշակերտաց տարեկան ուսմանցը քննութիւն ընել, ասանկ ալ օգոստոս ամսուն սկիզբները աս դպրոցին մէջ սորվողներն ալ իրենց սորվածնուն քննութիւնը կընեն։ որ աս տարի բախտով մը հոն գտնուեցաւ Ա. Հ. Գէորգ վարդապետը հիւրմիւղեան, որ մեզի աս տեղեկութիւները տալէն զատ՝ ետևիդրած ոտանաւորին ալ գաղղիերէնէն թարգմանին ինքն է։ իսկ քննութենէն ետքը երկու ամիս տղաքը իրենց ծնողացը տունը կերթան։

Այցանակները բաշխելու օրը զարդարուն մեծ սրահի մը մէջ երկու կողմը բարձրկեկ վերնատան մը վրայ տղաքը կըկենան, ու մէջտեղը հանդէսը տեսնելու եկողներ, մանաւանդ տղոց ծնողքը։ սրահին Ճակատը բարձրկեկ բեմ մը, ուր որ կըկենան եպիսկոպոսք, քահանայք ու վարժապետները։ Հանդէսը երաժշտութե

ու երգով մը կըսկսին<sup>1</sup>, ու ետքը տղոցմէ առաջ գացածները լատիներէն ու գաղղիերէն մէյմէկ համառօտ Ճառեր կըխօսին, Ճառէն ետքը նորէն երաժշտութիւն ու երգ, ու ան միջոցին կըսկսի մրցանակներուն բաշխումը։

Դաջուց պատրաստուած են մըրցանակ առնողներուն թուովը դափնի պսակներ որ առնողներուն արժանեացը յարմար ոսկի թիթեղով զարդարուած է։ ու գեղեցկակազմ գրքեր, որ եպիսկոպոսք ու քահանայք մէկիկ մէկիկ տղաք որ առջևնին կուգան, պսակը տղոց գլուխը կըդնեն, ու գրքերը ձեռուլընին կուտան։ Գէղեցիկ տեսարան մըն է տեսնալ որ պզտիկ տղաք նոյն օրը իրենց բոլոր տարեկան աշխատանացը վարձքը առնելով, կարմիրախայտ երեսներով ու ծաղրալից աչուրներով իրենց սրտին ուրախութիւնը յայտնի կընեն։ Այնաւանդ կըլլան ոմանք որ տեսակ տեսակ ուսմանց մէջ այլ և այլ մըրցանակաց արժանի ըլլալով, իրենց յաղթանակը ուժերնէն վեր՝ հաղիւ կըրնան վերցընել առած պարզենին, ու կըվազեն իրենց ծնողաց գիրկը։ որ անոնք ալ ուրախութեան արցունքով թրջած աչուրնին իրենց զաւակացը վրայ հալելով ետքի ու մեծագոյն մրցանակը կուտան քրտնած Ճակատնուն վրայ ծնողական սիրոյն քաղցր համբոյրը։

Ի ՀԱՅԻ ՏԱՐԵՒՈՐ ՔՆՆՈՒԹԵԱՆ  
ՈՒՍՄԱՑ ԵՒ ԲԱՇԽՄԱՆ ՄՐՑԱՆԱԿԱՑ.

#### ՆԱԽԵՐԴԱՆՔ.

ՊԱՐ.

Զինչ այս պերճ հանդերձանք  
Եւ տօնիցս են հըրձուանք.  
Ո՞ւմ տաճարս վեհափառ.  
Եւ բոլորք սարդենեաց  
Պատրաստին լուսավառ։  
Յաղթականք ոյք այսօր  
Պսակին աստանօր։

1 Այս տարուան երդն է հոս գրած երգերնին։

ՈՄՆ Ի ՊԱՐՈՒԵՆ .

Եւ տաճարս յաղթութեան .  
Քաջազունքն հում ընդ հում  
Աստ գայցեն յերևան :  
Բայց զ՞յս փառք ՚ի քաջաց  
՚ի գաղտնիս վերագրեաց .  
Ո՞ր այն բիբ կորով  
Որ այժմէն ընթերցցի :  
Ո՞չ ահա տեսանես ,  
Քաջազանց խուռն հանդէս  
Վեհավայր ՚ի յարկիս  
Հարցանեն ակնարկի  
Զանիսոսուն ըզդափնիս :  
Ո՞հ , տայր դք այնց կանուխ  
Գաղանեաց գոլ խորամուխ :  
Ո՞րչափ աչք , ո՞հ , հալին  
՚ի շովիւն արսակացն ,  
Ո՞ր ճակառք ակն ունին :

ԱՅԵ . ՈՄՆ .

Ա.ՅԼ աւազ , վազանցուկ  
Խուռեսցեն այն հաճոյք .  
Վայրիկ մի ևս ապայ  
Յոյսն ՚ի սպառ ցքանայ :

ԱՅԵ . ՈՔ .

Կղձք Են այս անհանճար .  
Հիմ ճեպել վայրապար  
Ըզաւոցն վայրկեան .  
Ցաղթելոցն ո՞չ ՚ի սպառ  
Լըռութիւնն ՚ի գեպ գայր :

ՊԱՐՆ .

Օ՞ն ապա բարեկամք ,  
Առեք ձայն ներդաշնակ .  
Պրակացն հասին ժամք :  
Ցերդոց ձայն յաղթական  
Թող այերբս որոտան :

ՈՄՆ .

Տեսէք զիմորդ լուռ . ՚ի զամբաղ  
Կացեալ մանուկ անտիական  
Տենչ ՚ի սըրտին ժամուն ըքենաղ ,  
Եւ ՚ի տափնապ կայ ՚ի քըրտան .  
Ացքն իւր ՚ի մայրն , և մայրական  
Սիրան ՚ի թընդի որդւոյն ՚ի տիպ  
Ընդ ահ ընդ յոյս կայ ՚ի վարան :

ՊԱՐՆ .

Օ՞ն ապա բարեկամք ,  
Առեք ձայն ներդաշնակ .  
Պրակացն հասին ժամք :  
Ցաղթական ՚ի մեր երդ  
Ձայն տացեն և այերբ :

Ի ՊՍԱԿԵԱԼՄՆ ՅՈՒՍՈՒՄՆ ԿՐՈՆԻՑ

Ճշշմարտութիւն եթերաճեմ ,  
Ո՞վ հաւասք սըրբութեան ,  
Զ՞որ երանի ես տարփողեմ  
Ոյց ՚ի լըսդ ընթանան :  
Սուտ են փառք , որ ոչ քեւ ,

Եւ սարդենիք խոտ վաղանցուկ  
Թէ չեն այնք քո պարգեւ :  
Զ՞որ երանի ես տարփողեմ  
Ոյց ՚ի լըսդ ընթանան .  
Անմահութեան եգելոյ գէմ  
Ուղեցոյց դու միայն :

ԱՐ ՊՍԱԿԵԱԼՄՆ ՅԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԵԱՆ  
ԿԱՏԱՐԵԼՈՑՆ ՅՈՒՍՄՈՒՆ

ՀԱՄԲԱԿԱԿՈՒԹԻՑ ՊԱՐ .

Ո՞վ մեր մանկական տիոց բարեկամք ,  
Առաքինութեան ոյց քաղցըր հրապոյրք  
Ազգէին ՚ի մեզ բարութեան հըրծուանք .  
Զարդար մեր ցաւոցս օ՞ն ընկալարուք  
Զիղձս յետին այսօր պըսակացդ ՚ի շուք :  
Ու ևս այլ , աւազ , կայք մեզ առ ընթեր  
Մանկական խաղուցս և տօնիցս ընկեր .  
Դափնիքդ յաղթական ձեր վերջին պըսակ ,  
Մէրոյ ողջունիս է յետին նըւագ :  
Դիմագրաւ , լըսեմք , երթայք մըրըրկաց ,  
Ըզնաւահանդիստ թողջիք ՚ի թիկանց .  
Նաւ ձեզ կայ պատրաստ , մըրմըռեալ ալիք ,  
Փոթորկաց գոռան սեաւ ըսպառնալիք :  
Եւ ո՞ , ահ աւազ , ըզձեզ փըրկեսցէ . . .  
Յերկինս է Մայր մեր . նաւակ ձեր կեցցէ .  
Աստղն ծովային ձեզ լուսապատար  
Ցոլացի , մաղթեմք , ըզդըլիովդ յամայր :  
Ողամբ երթիշիք սըրտից մեր հատողք ,  
Առ ՚ի մէնջ խըլեալք արտասուօք այսօր .  
Կացջիք բարեբազդ , յոյզք և արհաւելիք  
Ակնածեալ ՚ի ձէնջ փախիցեն հեռիք :  
Եւ թէ եր երեկ ձեզ ՚ի բերկըրութիւն  
Բարեկամութեան մերոյ այս կենցաղ ,  
Կացցէ ՚ի սըրտիդ յիշատակ նորուն :

ԱՐ ՀԱՄԲԱԿԱԿՄ ՊԵՐՃԱԽՈՍՈՒԹԵԱՆ  
ՊԱՐ .

Մատիք մանկախ յաղթական ,  
Առեք ՚ի գլուխ սարդենիք .  
Զոր փառաց վասն հոսեցիք  
Քիրտն , ինքն այսօր սըրբէ զայն :

ՈՄՆ .

Աստ ձեր մըրցանք մանկաբար  
Ըզդեռաթէք պէրձ լեզուգ  
Մարզէն շըքեղ ՚ի պայքար ,  
Զոր ապագայք բազմածնունդ  
Բացցէն հանդէս մեծ գուպար :  
Ցաղըւագոյն յայն վաստակ  
Կորով լեզուիդ պէրձաբան  
Կըւիրեսցիք բովանդակ  
Ցօդն հայրենեաց , սըրբութեան ,  
Եւ ՚ի կրօնիցս յաղթանակ :

ՊԱՐ .

Մատիք մանկախ յաղթական ,  
Առեք ՚ի գլուխ սարդենիք .  
Զոր փառաց վասն հոսեցիք  
Քիրտն , ինքն այսօր սըրբէ զայն :

ԱՅՐԱԲԱՆ ՀԱՅՆԴԻՄՆ  
ՊԱՐԱ.

Չայն քաղցրալուր ահա կոչէ  
Ի հայրենին դառնալ մեզ յարկ  
Եւ յերջանկացն յայս տեղլոջէ,  
Ո՛վ բարեկամք, մեկնել է հարկ:

ՈՄՆ Ի ՊԱՐՈՒԵՆ.

Եւ առ իմ՞ մեկնել իցէ  
Յերջանկաբնակ յայս տեղլոջէ:  
ՊԱՐԱ.

Մեկնել, այո, մեկնել հարկ է  
Յերջանկաբնակ յայսմ' ի յարկէ:  
ՈՄՆ.

ՄԻ սիրալը մօր ձայնն իցէ  
ՈՐ քաղցրալուր մեզ գոչիցէ:  
ԱՅԼ ՈՔ.

Չայն է, այո, մօր սիրալը  
ՈՐ հայրենեաց կոչէ ի ծիր:  
ՊԱՐԱ.

Ո՛վ բարեկամք, մեկնել հարկ է  
Յերջանկաբնակ յայսմ' ի յարկէ:  
ՈՂՋԱՄՔ կացջիք, ահա մեկնիմք,  
ԱՅԼ ոչ' սպառ, դարձեալ զօդիմք:  
Կեցցեն արդ, կեցցեն  
Պարապք, մի անցցեն.  
Կեցցեն այս աւուրք  
Առ' ի մեր հաճոյք.  
ՈՂՋԱՄՔ կացջիք դուք  
Աստէն դիտութիւնք.  
Վախճան ձեր աւուրց  
Հասանէ այդուց:  
Կեցցեն արդ Պարապք,  
Ո՛վ քաղցր ապագայք,  
ՄԵՂ կեցցեն Պարապք:  
ՈՄՆԱԳ.

Փառք յաճախ զարթուցին ի սիրու մեր  
Նախանձ վատ, մախացող դառն ըզհեռ.  
ԱՅԼ առ մեզ և սոսիկ եղբարք են,  
Եւ պարտեալքն յաղթողաց գիրկս ածեն:  
Կեցցեն արդ, կեցցեն  
Պարապք, մի անցցեն.  
Կեցցեն այս աւուրք  
Առ' ի մեր հաճոյք.  
ՈՂՋԱՄՔ կացջիք դուք  
Աստէն դիտութիւնք.  
Վախճան ձեր աւուրց  
Հասանէ այդուց:  
Կեցցեն արդ Պարապք,  
Ո՛վ քաղցր ապագայք,  
ՄԵՂ կեցցեն Պարապք:

ԵՐԿՐՄԴՈՐԾՈՒԹԻՒՆ

ԴՐԵԽԱԵՄԵՐ ամսուն մէջ երէրագործէն ու  
պարտիպանին ընելիչը:

ԼՍ ամսուան օրերը՝ որ տարւոյն  
վերջինն է, խիստ կարճ են, ձմեռ-  
ուուան սառույցներն ալ մեծ արգելք  
են երկրագործին, բայց տնական գործ-  
քերը արտաքիններուն տեղը կրնան  
բռնել. և ասոնց գլխաւորն է կեն-  
դանիներու հոգը:

ԼԵՆԴԱՆԵԱԳ վրայ ընելու հոգերը  
ասոնք են: Ոտքերնուն տակը առատ  
յարդ տարածելու է, և որչափ կա-  
րելի է՝ տաք ու չոր պահելու է իրենց  
ախոռը. բայց ան եղներուն ախոռը  
որ բոլոր ձմեռը պիտի աշխատցընես,  
նայէ որ շատ տաք չըլլայ: ՕՆԵԼՈՒ  
կովերուն վրայ մեծ հոգ ունենալու է  
ծնելին առաջ ու ետքը. ոչխարին  
ծնելու ժամանակը որչափ որ մօտե-  
նայ՝ այնչափ աւելի աղէկ կերակուր  
տալու է: Հաւնոցները ու աղաւնոց-  
ները երբոր ձիւնով ու սառով կը-  
ծածկուին՝ պէտք է ներսը գոց ամա-  
նով տաք ջուր դնել, որպէս զի ցրտէն  
ջարդուին:

ԵՐԿՐՄԴՈՐԾ աղէկ օդեր ունենա-  
լուն պէս պէտք է նայի որ արտերուն  
հողին մէջ լծի տիղմու կաւ խառնէ.  
չոր ու մամուռ պատած հողերուն  
վրայ փոշի դարձած կիր տարածելու  
է. կաւոտ հողերը հերկէ, փոսերն  
ու ջրանցքները բանայ, և որչափ որ  
կրնայ՝ նայի որ ջրերը աս դիս ան դին  
լիճ դարձած մնան: Ձիթապտուղ-  
ները աս ամսուս մէջ քաղելու է.  
վասն զի թէ որ ինչուան դարուն ծա-  
ռին վրայ մնան, եղը աղէկ չըլլար:  
Հարեխառն օդերուն խնձորի ու տան-  
ձի ծառերը կրնան յօտուիլ, պտղա-  
տու ծառեր տնկուիլ ու տաք տե-  
ղուանք ընդեղէններ ցանուիլ:

Դյաղիկ պահողը պիտի նայի որ  
բոյսերը ցրտէն պաշտպանէ. և թէ  
որ անոնց ջուր պէտք ըլլայ տալ նէ՝